

# ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

## ՔԵՍԱՊԻ ԲԱՐԲԱՌԻ ԲՈՒՍԱՆՈՒՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

### ՅԱԿՈԲ ՉՈԼԱՔԵԱՆ

hagopcholakian@hotmail.com

#### ՄՈՒՏՔ

Յօդուածին նպատակն է Քեսապի հարիւրաւոր բուսանուններն ու պտղանունները ներկայացնել ըստ ծագման եւ կազմութեան, այսինքն՝ խմբաւորել բառերը բնիկ հայերէն, արաբերէն, թթբերէն եւ բարբառային բառաշարքերու մէջ, իսկ ըստ կազմութեան՝ բարբառային բառերը ներկայացնել պարզ ածանցաւոր ու բարդ բառերու խմբաւորումներով։ Ասիկա զուտ բարբառագիտական բնոյթ ունի եւ, կը կարծենք, նպաստ մը կը բերէ բարբառային համահաւաք բառարաններու յետագայ կազմութիւններուն, տրուած ըլլալով, որ եղածներուն մէջ գրեթէ կը բացակային Քեսապի բարբառին վերաբերող տուեալները<sup>1</sup>։ Հոս բոյսերը չեն ներկայացուիր իրենց բուսական ամբողջական յատկանիշերով՝ նկար, գիտական անուանում, աճման վայր ու եղանակ, տեսակ, գլխաւոր յատկանիշեր ու գործառոյթներ։ Բաարարուած ենք ընդհանուր բացատրութեամբ մը կամ, եթէ ունի՝ տուած ենք հայերէն հոմանիշը։

#### ՔԵՍԱՊԻ ՇՐՋԱՆԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Հարուստ է Քեսապի բուսական աշխարհը։ Ամբողջ տարին գետինները ունին կանաչ ծածկոյթ, ամէն տեղ կ'երեին խիտ անտառներ ու թփուտներ, ունանք՝ մշտադալար։ Մէկ երկու տարին ալ կը բաէ, որ հերկի չենթարկուած արտերը թփուտներու վերածուին։ Քեսապի մէջ գիտացիին ամենէն մեծ աշխատանքը եղած է մշակելի նոր գետիններ բանալը ու անդադար պայքարիլ վայրի բուսականութեան դէմ։

Միօրինակ չէ Քեսապի մակերեւոյթը, ծովամերձ տարածութիւններէն քիչ վեր կը խոյանան բարձրաբերձ լեռնագօտինները, ծորերն ու սարահարթերը։ Շատ բոյսեր յատուկ են միայն որոշ շրջանի մը, նոյնիսկ այնքան նեղ, որքան սովորական սենեակի մը տարածութիւնը։ Խօսելով բոյսերու մասին գիտացին անմիջապէս կը նշէ, թէ ուր կ'ըլլայ այդ բոյսը, երբ կ'աճի՝ ինչով տարբեր է նոյն ընտանիքին պատկանող տարբեր բոյսերէ, ինչ յատկանիշեր ունի։

Լիովին տարբեր է խնամուած արտերուն եւ պարտէզներուն, ծովամերձ տարածութիւններուն, խոպան գետիններուն, քարքարուտներուն, ճամփեզրերուն, ջրեզրերուն եւ ուղղակի քարերուն ու քարէ պատերուն վրայ աճած

<sup>1</sup> Քեսապի բարբառին մէջ բ, գ, դ, ջ խովեր են, պ, կ, տ, ծ, ճ՝ ձայնեղ։ Ջ կոկորդային պայքական է, Է՝ վերին բարձրութեան քմային ա, քմային են Ա, ու ԵՒ։ Ըս ունի երկու արժեք. լիհունչ ձայնաւոր է, սեռականի հոլովամասնիկը եւ կը հակադրուի թոյլ Ծին՝ Ձէօրը – Զըրը (Չուրը – Չուրի)։ Աւելորդ նկատած ենք շեշտով նշել։

բուսական վայրի ծածկոյթը: Շրջանի բոյսերէն ոմանք չեն հանդիպիր նաեւ մօտակայ շրջաններուն մէջ: Քեսապը իբրեւ լեռնակղզի՝ ունի ինքիր մէջ եւ իր շրջապատէն տարբեր ու բազմազան բուսականութիւն:

Աշնանային անձրեւներէն անմիջապէս ետք զարմանալի առատութեամբ կանաչով կը ծածկուին գետինները: Բազմաթիւ տարեկան բոյսեր ու ծաղիկներ կ'երեւին միայն այս շրջանին, իսկ ոմանք կը շարունակեն աճիլ: Գարնան շունչը կը զգացուի Փետրուարէն անմիջապէս ետք: Ամբողջ բնութիւնը կը ծիլ, կը ծաղկի այս եղանակին:

Քեսապի բուսական հարուստ աշխարհը արտացոլուած է տեղւոյն հայոց ճանաչողութեան մէջ: Բուսական աշխարհին հետ քեսապցին շփում ունեցած է դարեր շարունակ, ըլլալով գերազանցապէս հողագործ եւ խաշնարած, կեանքի իր պէտքերը հոգացած է նաեւ անտառային տնտեսութեամբ: Անոր ծանօթ եղած են, ինչպէս մշակելի շատ բոյսեր ու պտուղներ, այդպէս նաեւ վայրի բնութեան մէջ աճածները, զորս ճանչցած է անուններով կամ տուած անոնց նոր անուններ, օգտուած անոնցմէ, իբրեւ ուտելիք, իբրեւ թոյն, իբրեւ զանազան նպատակներով օգտագործելի հումքեր՝ ձէթ, ոռապ, փոշի, մածուկ, իբրեւ զարդեղին, անասնակեր, շինանիւթ եւ վերջապէս՝ ժողովրդական բժշկութեան մէջ օգտագործելի նիւթեր: Ճանչցած է վայրի տունկերը պատուաստով ընտիր պտղատու ծառերու վերածելու կերպերը: Հարուստ է Քեսապի խոհանոցը ինչպէս մշակովի բանջարեղէնի օգտագործմամբ, նաեւ վայրի խոտերն ու պտուղները օգտագործելու տեսակետէն: Ամէն քեսապցի ընտանիքի մէջ տարածուած ուտեստներ են վայրի խոտերը, հոսկէ-հոնկէ հաւաքուած վայրի խոտերէ պատրաստուած թթուները, աղցանները, խմորեղէնի տեսակներն ու խոտիկապուրները: Քեսապցին բոյսերէն քաղած է զանազան հումքեր, ինչպէս կադրանի ձէթ (ծրոյի ծառէն քաղուած)՝ հօտերու բուժական նպատակներով, ծիթապսուուի ձէթը՝ ուտելի, կասլի ձէթը՝ օճափի արտադրութեան մէջ, խաղորի, եղջիւրի, աղտորի, պղպեղի եւ լոլիկի ոռապը՝ իբրեւ ուտելիք կամ համեմ, տեղիր մածուկը՝ որսորդութեան, շումրայի, քարանուխի, անուխի, աղտորի, պղպեղի փոշիները իբրեւ համեմունք:

Կը պատմեն, որ բուսական բժշկութեամբ զբաղողյայտնի մարդիկ եղած են Քեսապի մէջ, ինչպէս Շերոն Հեքիմը, Զիրիքեան տոհմէն (Ժթ. դար): Շրջանի առաջին վկայեալ բժիշկը՝ Սողոմոն Արէկեան, բուսաբուժութեան քաջատեղեակ էր: Վերջիններէն եղած է Յակոբ Հատէտեանը: Դժբախտաբար անոնցմէ գրաւոր բան մը չէ հասած մեզի Քեսապի բուսականութեան բուժական յատկութիւններուն մասին: Ներկայիս Քեսապի մէջ կը գործէ Կիրակոս Սարգիսեանը, որ իր աշխատանքներուն մէջ լայնօրէն կը գործածէ: Քեսապի բուսական ծածկոյթը: Քեսապցին մինչեւ օրս կը ճանչնայ ու բուժական նպատակներով կ'օգտագործէ բազմաթիւ բուժական խոտեր, ծաղիկներ, տերեւներ եւ արմատներ:

Քեսապի բուսականութիւնը լայն տեղ ունի նաեւ տեղայն ժողովրդական բանահիւսութեան մէջ։ Քեսապին բազմաթիւ գրոյցներ ունի բոյսերուն մասին։ Բոյսերը կը կերպարաւրուին նաեւ առակներու եւ առածներու մէջ։ Ոմանք մտած են տեղացիներու հաւատալիքներուն մէջ, ինչպէս սօսին, փշականին, թթենին ու դափնին, այրամ-մարիամ փոխարան են։։ Բոյրո ուխտավայրերուն կից կը գտնուին աղար (լաթի Երիզ) կապելիք սրբացուած ծառեր ու թուփեր։

## ԲՈՒՍԱՆՈՒԽՆԵՐՈՒ ԵՒ ՊՏՂԱՆՈՒԽՆԵՐՈՒ ՀԱԻԱՔԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԵՐ

Անշուշտ՝ լեզուաբանական տեսակետէն հետաքրքրական են բարբառի պտղանուններն ու բուսանունները։ Բարբառային բառացանկեր պատրաստողները նկատած են նաեւ զանոնք ու տեղ տուած առաւել կամ նուազ չափով, ինչպէս տողք։ Աւետիս հնճեճիկեանը իր «Քեսապ եւ իր բարբառը» (Յակոբ Չոլաքեան, Քեսապ, Գ. հայոր, էջ 11-178) եւ Նշան Ա. Յովսէփիեանի Քեսապերէնի բառարան (Լոս Անճելը, 2019) աշխատութիւններուն մէջ, իւրաքանչիւր հարիւրեակ մը անուններով։ Ես իմ Քեսապի բարբառը աշխատասիրութեան (Ա. հրատ., 1986, Հալէս, Բ. հրատ., 2009, Երեւան) բառացանկերուն մէջ զետեղած եմ բաւական երկար շարք մը անոնցմէ։ Այս գործերուն մէջ հայերէն համարժէք չունեցող բուսանունները տրուած են հակիրճ նկարագրութեամբ կամ - ինչպէս շատ անգամ կ'ընեն բացատրական բառարանները - «ուտելի խոտ մը», «ծաղի տեսակ», «վայրի բոյս մը» ընդհանուր բացատրութիւններով։ Զգացած եմ, որ բուսանուններով ու պտղանուններով զբաղիլը մեծ ժամանակ, բուսաբանական գիտելիքներու բաւարար պաշար ու հմտութիւն ալ կը պահանջէ։ Հետեւաբար կը պահանջէր առանձին աշխատանք, ու յետագային լծուեցայ այդ աշխատանքին եւ տակափն կը շարունակեմ։ Արդէն վաերագրած եմ շուրջ 300 անուն բոյս՝ նկար, գիտական անուանում, նկարագրութիւն, գործառոյթներ։ Ուրիշ դժուարութիւն մըն ալ կար տնտեսական հիմնական փոփոխութիւններ տեղի ունեցած էին արդէն, ցանքը մոռցուած էր, խաշնարածութիւնը վերացած էր, անտառային տնտեսութիւնը, քանի մը վայրի հատապտուղներու օգտագործումէն դուրս, գրեթէ իսպառ վերացած էր։ Լեռնային շրջաններէն գիտացին ուժը կտրեր էր, հետեւաբար բազմաթիւ բոյսեր ու պտղուներ արդէն գիւղացիի առօրեային մէջ չէին երեւար, ներառեալ՝ 1939ին Թուրքիոյ կողմը մնացած լայն տարածութիւններն ու արօտավայրերը։ Առօրեայէն դուրս մղուելով՝ բառը կամաց-կամաց կը մոռցուէր, ու դուրս կը մնար շրջանառութենէ։ Առանձին ցանկագրած եմ 150է անշի անանուն բոյսեր. գիտացին կը պատասխանէ, որ անոր ալ բան մը կ'ըսէին, բայց ինք արդէն չի յիշեր։

## ԲՈՒՍԱՆՈՒՆԵՐՆ ՈՒ ՊՏՂԱՆՈՒՆԵՐԸ՝ ԸՍ ԾԱԳՄԱՆ

Բուսանուներն ու պղտաղուները ծագման տեսակներ քանի մը շերտերու կը բաժնուին.-

Ա.- ընդհանուր հայերէնեան բառեր.

Բ.- օտարամուս բառեր՝ գլխաւորաբար արաբերէն եւ թոքերէն.

Գ. զուտ բարբառային բառեր:

### **Ընդհանուր հայերէնեան բառեր**

Ծատերը հին հայերէնէն փոխանցուած տարբերակներ են՝ անկախ անկէ, թէ ստուգաբանօրէն ի՞նչ ծագում ունին անոնք. կու տանք բոյսն ու պտուղը միասին, ինչպէս՝ եղերենի/եղջիւր>**աղջիրինա/աղջէր**, աղտորենի/աղտոր>**աղտիրինա/աղտուր**, արեթ>**է՛րիթ**, աւելուկ> **Է՛վիլէօկ**, բաղեղ>**բաղեղ**, բակլայ>**բէ՛կլու**, բեւեկնի/բեւեկն>**բուվկինա/ բուվիկ**, գարի>**գարա**, դեղձենի/դեղձ>**դաղձինա/դիէղձ**, դամոնի/դամոն> **դամմինա/դամմէն**, դդում>**դըրդում**, եղէգ>**ըղիէգ**, երերուկ>**իրիքէօնկ**, ընկուզենի/ընկոյզ>**ընկուզինա/ընդույզ**, թիզենի/թուզ>**թիզինա/թէօզ**, թթենի/թուզ>**թիթինա/թէօթ**, լուիկ>**լովէկ**, խաղող>**խաղուտ**, խնձորենի/խնձոր>**խընծըրինա/խընծուր**, ծոթրին>**ծըրդրէն**, ծրդի>**ծըրդա**, կաղնի/կաղին>**կաղնա/կաղէնտ**, կանկար>**կէ՛նկուօր**, կասլայ (դափնի)>**կասլա**, կարոս>**կէ՛րուօս**, կոտեմ>**կուտէմ**, կորեկ>**կուրիկ**, համեմ>**հէ՛միմ**, ծիթենի>**ծիթինա**, մամուխ>**մէ՛մէխիս**, մանանեխ>**մէ՛նիէխիս**, մանուշակ>**մէ՛նուշուօկ**, մորմնի>**մըրմինա**, մրտենի>**մըրտինա**, նոնենի/նուու>**նըռնինա/նօռ**, նշենի/նուշ>**նըշինա/նէօշ**, ոսպ>**վըսպ**, ուտենի/ուու՝ ճիւլը>**ուտինա/օռ**, սխտոր>**սըխտուր**, սնձենի/սինձ>**սընծինա/սէնծ**, սմբուկ>**սընպօկ**, սերկելի>**սըրկըվէլ**, սէզ>**սիէզ**, սիսեռ>**սիսիէռ**, սոխ/սուխ, սօսի>**սուսա**, վարդենի/վարդ>**վարդիրինա/Վուօրդ**, վարսակ>**վարճօգ**, տանձենի/տանձ>**տէ՛նծինա/տունծ**, տոյի>**տուլլա**, ցորեն>**ցիրին**, փիճի>**փիճա**, օրան>**ուրուն** են.:

Կարգ մը ծառատեսակներու պտուղը այլ արմատէ է, ինչպէս՝ **տուլլա** խաղուտ, **մըրմինա>մըրմընթէօթ**, **մըրտինա>հընպէ՛լուօս**, կամ կազմուած են պտուղ բառի յարադրութեամբ՝ **կասլա>կէ՛սլը պըտօղ ծիթինա>տէ՛նը պըտօղ**: Ոմանք բարբառին անցած են որոշ իմաստափոխութեամբ, կը տրուին այլ տեսակի բոյսերու, ինչպէս՝ սմբուկ>**սըմպօկ**՝ ուտելի վայրի բանջար մը, վարսակ>**վարճօգ**՝ վայրի խոտ մը, օրան>**ուրուն**՝ ցորենաբոյր սի վայրի տեսակներ, անասնակներ, համեմ>**հէ՛միմ**՝ սովորական պղպեղը են.:

### **Ուղակի արաբերէնէ անցած բառեր**

Հոս նկատի առնուած է բառին **արաբերէնի** միջոցով բարբառին մէջ յայտնուիլը եւ ոչ՝ անոր ստուգաբանօրէն ուրկէ ծագած ըլլալը: Նկատելի է, որ արաբերէնէ եկող բառերը մեծամասամբ հնչինափոխուած են, այդ ալ ցոյց կու տայ այդ փոխառութիւններուն հնութիւնը. **աճըրըմ** (աճրամ մանի-

շակագոյն մանր ու խիտ ծաղիկներով թուփ), **աճճօր** (աճճուր՝ աճուր), **աննաա** (աննաա՝ աննաա), **զռիգ** (բանճար մը), **զինճար** (փշոտ պատատով մը), **զիտոն** (զիտան, հատիկ չքոնած ցորենի հասկ), **խիոր** (խիար՝ վարունգ), **խուպպազ** (փիփերթ), **հայլըմ** (հելեուն՝ ծներեկ), **հապըլ** (բառացի՝ պարան. Երկար ոստերով գետնատարած բոյս մը), **հրեակ'լուօս** (հապ ըլաս՝ մոլուտ), **հրնտըպէլ** (ուտելի խոտ մը), **մըշմէշ** (մըշմօշ՝ ծիրան), **նաանա** (անուխ), **նէ'րճիէս** (նարգիզ), **շիֆոն** (շոֆան՝ վարսակ), **շրաէգ** (կակաչ), **շումրու** (շոմրա՝ սամիթ), **պաղտէ'նուօս** (պաղտունէս՝ ազատգեղ), **պամեռ** (պամիա), **պէ'տինճուն** (պատինճան, սմբուկ), **պէ'տիէս** (պաթթիխ՝ սեխ), **պըլլուն** (պըլլան՝ թուփ, որ կը գործածուի իրեւ կալի ցախաւել), **ռահուն** (ռեհան), **սըմըն** (բառացի թոյն. թունաւոր խոտ մը), **սընպըլ** (սընպօլ՝ սմբով), **սըպպէր** (փշաթուզ), **քաման** (քամայէ), **քաստանա** (շագանակ), **Քասուլիա** (լուրիա) եւն.:

Հոս ես որոշ բառեր իմաստափոխուած են, օրինակ՝ արաբերէն **քամայէ** բառը կը տրուի անապատին մէջ աճող գետնախնձորի նմանող բոյսի մը, մինչ Քեսապի բարբառին մէջ պարզապէս գետնախնձոր (փաթաթէս) կը նշանակէ: **Քակլա**, արաբերէն պակլէ, կը նշանակէ փիրկրիմ խոտը, մինչ բարբառին մէջ ընդերէն է լորիի ընտանիքէն, արաբերէն՝ ֆուզ: **Պէ'տիէս** արաբերէնի մէջ ծմերուկ է, իսկ բարբառին մէջ՝ սեխ:

**Թրքերէն** բառեր.- **ազդան** (դեղին ծաղիկով փշոտ թուփ մը), **գապաղինա** (բարտի), **գարատաղինա** (ոչ մշտադալար անտառային ծառ՝ խոշոր տերեւներով ու ճերմակ ծաղիկով), **գարաթանու** (անասնակեր ընդերէն), **եաթկըն** (պատառուկ դդմազգի մը, ուտելի), **եարփըզ** (առուներու քարքարոս եզրին բռանող վայրի անուխ. ուտելի է), **ենիտունիա** (նոր աշխարհ), **թուրփ** (բողկ), **լահանա** (կաղամբ), **կաւըզ սոխանա** (սոխազգի ոչ ուտելի բոյս մը), **մարըլ** (հազար), **շարմաշըզ** (պատառուկ ծաղկերոյս), **չալթա** (Երկար ոստերով փշոտ թուփ, որով ծեռնափայտ կը շինեն կամ պարտէզ կը ծղպէն), **չամ** (սէզի տեսակ մը), **չէօմչա կէլին** (այսպէս կը կոչուի անձրեւաբեր խրտուկլակը՝ «ծակոտկէն շերեփով հարսը». նոյնանուն գարնանային ծաղիկը ունի բռժոժաւոր գինեգյոյն ծաղիկ), **չուպանտաքանաք** (տերեւն ու ծաղիկը հոտաւէտ, գարնանային ծաղիկ մը՝ հովուածաղիկ), **պորճախ** (մանր տերեւներով անտառային թուփ է, այծերը շատ կը սիրեն. կը ծաղիկի առաջին անձրեւներէն ետք. ունի ծկան բերանի նմանող փնջածէն դեղին ծաղիկ), **պութըրազ** (խոտ մը, որուն պտուղը կը փակի կը մնայ անցորդի փէշերուն ու տարատին), **տընկըլտարան** (ածուներուն մէջ երեցող մակաբոյժ բոյս մը՝ դեղին ծաղիկով), **փուրչութիւ** (ստեպոյին), **քալաք** (սեխ), **քուֆքիքան** (կապոյտ ծաղիկով ուղտափուշ) եւն.:

Թրքերէնէ եկած անուանումները հնչինափոխութեան եւ իմաստափոխութեան գրեթէ չեն ենթարկուած, կը թուփն նոր անուանումներ են: Ոմանք չենք գտներ թրքերէնին մէջ: Քեսապցին մինչեւ այսօր ալ սովորութիւն ունի թրքերէնով «անուն կախել», այսինքն անուն տալ, սովորաբար այդպէս կը

վարուին նաեւ մարդոց ծաղրանուններու, կովերու, եզներու եւ շուներու տրուող անուններու պարագային՝ **Խոսվարտա**, **Գարագըրչըք**, **Եանդալ**, **Քալաք**, **Քաչա** (մարդու ծաղրանուններ), **Ագուրեուդ**, **Գըրմըգ**, **Պայրամ**, **Ճէյրան**, **Կատըն**, **Սուրմէլի**, **Ֆընտըդ**, **Զէյթուն**, **Պորչի** (եզ ու կով), **Ասլան**, **Գանդալ**, **Տուման** (շուն):

Գիղատնտեսութեան զարգացման հետ շրջան մուտք գործեցին նոր մշակութիւններ՝ ծառատեսակ, բանջարեղին, պտուղ, ծաղիկ եւն., որոնք երկրին մէջ ճանչցուեցան արաբերէն եւ արեւատաերոպական լեզուներէ եկած նոր անուններով, ինչպէս՝ **քիի**, **քարամանթինա**, խնձորի տեսակներ՝ **կոլտըն**, **սթարքըն**, **քոլա**, ծաղիկներ՝ **կարտինիա**, **ռոզմարի** եւն.:

## ԶՈՒՏ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲՈՒՍԱՆՈՒՆԵՐՈՒ ԵՒ ՊՏՂԱՆՈՒՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Մեծ բաժին մը կը ներկայացնեն զուտ բարբառային բառերը, որոնք ըստ կազմութեան պարզ, ածանցաւոր եւ բարդ բառեր են: Բառը կազմող հիմքերը - արմատ բառ կամ հիմնական ձեւոյթ - կա'մ հայերէն իմաստափոխուած բառ մըն է, որ հոս վերածուած է բուսանունի, ինչպէս **Է'փի** (աւել), **շըննըկ** (շուն-իկ), **ձութէկ** (ծիփ-իկ), **չընդէկ** (գանգ-իկ), կա'մ յայտնապէս օտար հիմք է, ինչպէս՝ **սատաֆճիք**, **խուրուզը քափազ** (թրք՝ աքլորի կատար), **թէքը մուրօք** (թրք՝ թէքը՝ խոյի մօրուք) կա'մ ալ, վերջածանցը չհաշուած, ծագումնաբանորէն մեզի անձանօթ կը մնայ, ինչպէս՝ **լափթըռըն(ճիք)**, **շընճըռգ(ինա)**, **ճղն(ա)**, **գարմուգ(ա)**, **կապրաշ(ա)** եւն.: Բաւական շատ են տեղի եւ անձի յատուկ անուններէ ստեղծուած բուսանունները՝ **պաղրասա** (Պաղրաս տեղանունէն, թզենիի տեսակ), **սալթա** (Յորդանանի Սալթ տեղանունէն, որթի տեսակ), **կէ'րպիկա** (Կարապետ անձնանունէն, մանր խաղող մը) եւն.:

ա.- Պարզ կամ այդպէս ընկալուող բառերը թիշ են թիւով: **գեռնէպ** (ջրադդում), **զըմմէլ** (արտերը ամռան ծածկող մոլախոտ մը), **Է'փի** (աւել, իբրեւ աւել գործածուող բոյս մը), **խըլուօք** (խիստ ծաղիկներով պատառով բոյսի երկու տեսակ), **խորնապօչ** (փակ լճակի մէջ գտնուող ծովկերը թմրեցնելու ծառայող խոտ մը), **կուրանօս** (ապրիմ-մեռնիմ ծաղիկը), **լաբըդիօչ** (խոշոր տերեւներով ռոտելի վայրի խոտ մը):

բ.- Բաւականին շատ են ածանցաւոր բառերը: Բուսանուններ եւ պտղանուններ կազմող ածանցներն են.-

Ա /ա -- կը ծագի **ի** ածանցէն, որ կայ հայերէն շատ ու շատ բառերու մէջ, ինչպէս, կաղնի, ծրդի, փիճի եւն.: Բարբառին մէջ գլխաւորաբար կը կազմէ թուփի ու ծառի անուններ, ինչպէս՝ **քամկա** (բամպակենի, տարեկան դիւրավառ թուփ մը), **հիմքա** (ծղօտի նմանող երկար տերեւներով թուփ, որ կը ծառայէ տեղ մը ծեղպելու համար կամ տախտակամած շինելու համար), **խըգիրա** (կաղնի ընտանիքին պատկանող ծառ մը), **գարմուգա** (փշոտ թուփ մը), **գասլապա** (կարմիր կեղեւով ծառատեսակ), **կապրաշա** (ծաղկուն

թուի, ընտիր ճիւղով), **մաննա** (երկար ոստերով ծառատեսակ), **մէնտըրասա** (փշոտ կաղնիի նմանող մշտադալար ծառ կամ թուի), **ճըդնա** (ճերմակ եւ կարմիր փնջաձեւ ծաղիկով տեքորաթիւ թուի) եւն., նաեւ բանջարեղին-ներ՝ **ֆըրանկա** (լոլիկ), թուզի տեսակներ՝ **ծիրանա**, **պաղրասա**, **հուռումլա**, **շըպլա**, **սահիլլա**, խաղողի տեսակներ՝ **լընդա**, **կ'երպիկա**, **չամչա**, **գալամտարա** եւն.

ԻՆԱ -- կը ծագի հայերէն **ենի** ածանցէն, կայ ինչպէս բնիկ բուսանուներու, այլեւ նոր կազմութիւններու մէջ, ինչպէս, **խընկինա** (խնկենի), **հէ'կըտինա** (հաւկտենի), **հուրկումիլինա** (վայրի սալորի մը ծառը), **մէ'թուզինա** (արքայախնձորի ծառը, պտուղը՝ **մէ'թէօզ**), **շընճըրըգինա** (գարնան փթթող ու վարդագոյն ծաղիկներով զարդարուն ծառ), **ջաղջինա** (ջաղացք բառէն. սալորի ծառատեսակ), **տըխբինա** (ծառ, որուն պըտուղէն կը պատրաստեն որսորդական մածուկը՝ տեղը, արաբերէն տըպազգ բառէն) եւն.. նոյն ածանցը, ինչպէս տեսանք լայնօրէն կը գործածուի թրքերէն հիմքերէ կազմուած ծառանուններու մէջ:

ՕԿ/Էօկ -- կը ծագի ուկ ածանցէն, **բամկօկ** (բամպակ-ուկ, ծառի վրայ աճող մակարոյծ), **դամբուզօկ** (դամբօզ՝ ծոպ-ուկ, ծոպաձեւ երկար կոթունով ծաղիկ մը), **մառնօկ** (փրփրիմ), **տինկէօկ** (տինկ՝ ուղղաձիգ բառէն, ծաղիկ մը), **կ'եթնէօկ** (կաթն-ուկ, ճերմակ հիւթ ունեցող բոյսերու ընդհանուր անուն) եւն.:

ԷԿ -- կը ծագի իկ ածանցէն, **բուվկէկ** (բենեկնի ծառերուն տակ աճող ուտելի խոտ մը), **կ'եթնէկ խուտտէկ** (ճերմակ հիւթով ոչ ուտելի խոտ, անանակեր), **ծութէկ** (ծոյթ բառէն, խոտ մը, որուն ճերմակ հիւթը կը դնեն վէրքին վրայ, որպէսզի արինահոսութիւնը կասի), **չընդէկ** (զանգ բառէն, բոժոժաւոր ծաղիկ մը), **գընտըրէկ** (ածուններուն մէջ աճող փնջաձեւ խոտ մը), **տէ'պպուցէկ** (արաբերէն **տէ'պպուց** բառէն՝ ապահով ասեղ, կը տրուի պատիճաւոր խոտի մը):

ԸԿ -- **շըննըկ. շըննօկ'** շնիկ բառի փաղաքշական տարբերակը, կը տրուի լուիկի վայրի մէկ տեսակին, որուն ծաղիկը խոտերուն մէջ բան փնտող շան դունչի կը նմանի:

Էօնկ -- կը ծագի **ունք** ածանցէն՝ **բէ'դկէօնք** (պատատուկ), **իրիքէօնկ** (երեքնուկ):

Օք -- կը ծագի ուք ածանցէն, ինչպէս՝ **խուչուրօք** (խոշորոք, ուտելի խոտ մը), **մըսմսօք** (մըսս բնաձայնի կրկնութեամբ, դիւրավառ թուի մը), **շըլքըդօք** (եղինջ, շըլքէթ բառէն՝ մաշկային այրուցք) եւն.:

Ճիք -- **լափիթըրորնճիք** (մանր կլոր հատապտուղով փշոտ թուի մը), **սատաֆճիք** (շատ ծանր հոտ ունեցող մանրատերեւ թուի մը):

Էօն -- հայերէնի ուտ ածանցէն. կը կազմէ նոյն տեսակի ծառեր ունեցող անտարի կամ պարտէզի անուն՝ **կաղնէօտ**, **կ'սլէօտ**, **հիմքէօտ**, **աղտըրընէօտ**, **խընճըրինէօտ**, **դամմինէօտ**, **մըրմինէօտ**, **մըրտինէօտ**, **փիճէօտ**, **փըշըկաղնէօտ**, **վարդիրինէօտ**, **փուրթուգալինէօտ** եւն.:

Կեօս -- պարտէզի անուն, միայն՝ **թիգինկէօս, թիթինկէօս, ձիթինկէօս:**

գ.- Բարդ բառեր, կրնան ըլլալ իսկական բարդութիւններ, կցականներ եւ յարադրութիւններ:

### **1.- Իսկական բարդութիւններ.**

**մէ'թէօզ** -- **աղամաթուզ** բառին ամփոփումը՝ մաթուզ. մշակովի կամ վայրի կարգ մը ծառերու պտուղներուն ընդհանուր անունը. **մէ'թէօզ** կը կոչուի արքայանարինջ, վերջերս կ'ըսեն նաեւ **մօզիկ թէօզ**: Կայ նաեւ **գալապը մէ'թէօզ**՝ գալապի ծառին ողկուզածեւ պտուղը:

**Մուշէ'տուօք** -- մոշ-ա-տակ. բարբարին մէջ կայ **տուօկ'** տակ եւ **տուօք'** տունկ: Առաջին հիմքը հաւանաբար կու գայ **մոշ** բառէն. բարբարին մէջ չունի անկախ գործածութիւն եւ չունի ծանօթ հատապուտին իմաստը: Մշտադալար թուփ է: Այծերը շատ կը սիրեն:

**Սընծըսգան** -- սինծ-ոսկի-ն՝ ն աճականով: Կ'ըսեն նաեւ **սընծըսգինա** կամ **սընծըսգինը թէօփ'** ենի>ինա ածանցով: Ուղիղ, բազմաճիւղ ոստերով թուփ է, դեղին փոքրիկ ծաղիկով: Սընծոսկիի թուփերուն մէջ շատ կը թոչկոտի մանր դեղնաւուն թոչուն մը, որ թուփի անունով կը կը կոչուի **սընծըսգէ'նիկ'** սնձոսկենիկ:

**Քէ'րէ'նուօխ** -- քար-անուխ. անուխի ընտանիքէն: Փոշիի խիւսով հաց եւ այլ խմորեղիններ կը պատրաստեն:

**Ե՞նգըղթիվ** -- անգդ-թեւ, անգդի թեւերու նմանող խոտ մը:

**Մըրմընթէօթ** -- մորմեն(հ)-թութ. հայերէն՝ մոշ, թուփի՝ **մըրմինա**՝ մորմենի: Առանձին չկայ մորմ կամ մոր բառը:

**Գուրտընքուօք** -- գորտն-քաք, գորտնաբուրդ, ջրիմուռ:

### **ՅԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

Բարբարի բուանուններն ու պտղանունները մեծամասամբ յարադրութիւններ են, այսինքն երկու կամ աւելի բառերու կապակցութիւն, լրացում-լրացեալ շարքեր: Ըստ արտասանական երանգի՝ աստնցմէ քիչերը կցական բարդութիւններու պէս կ'արտասանուին, այլ խօսքով՝ բաղադրիչները մեծ մասով կը պահեն առաջին բաղադրիչ բառածեի անկախութիւնը:

ա.- Որոշիչ-որոշեալ կազմութիւններ. որոշիչի դերով հանդէս կու գան ածականներ, գոյականներ, յարակատար դերբայ, իսկ որոշեալի դերով՝ խոտ, փուշ, ծաղիկ, պտուղ նշող բառերը՝ **ղըղէն ծաղէկ, կիծծուօկ փէօշ, հուտտուօծ խուտ, մաղվրկ տունծ** են.: Ստորեւ այդ շարքը.

**Այրամ-մարիամ փուխարու** -- Մարիամ անունի կրկնութեամբ եւ **փուխարու** բառով, որ արաբերէն **պուխար** բառն է՝ ծուխ, մուխ: Մշտադալար վայրի թուփ է, բուրաւէտ է, մանաւանդ վառելու պահուն, խոնկի տեղ կը գործածուի:

**Գագմիկ չայ** -- ուղիղ ցողունով մանրատերեւ խոտ, որ կը կոչուի նաեւ լառողուն չայ: Յօղունին հաւասար օղակներուն համար կոչուած է **գագմիկ՝** աստիճանադր չայ:

**Դրդէն խուս** -- դեղին խոտ. դեղին ու առատ ծաղիկներով խոտ:

**Թթթթթ խընծիրէկ** -- թթու խնձորիկ. ինը բակերուն մէջ հանդիպող խնձորի միակ տեսակը, ծաղը՝ հսկայ, պտուղը՝ փոքր տանձի չափով, թթուաշ:

**Թթսսիկ ծաղէկ** -- աշնանային առաջին անձրեւներէն ետք արտերուն մէջ աճող բարակ կոթունով գնդաձեւ կապոյտ ծաղիկ մը: **Թթսսիկ** բարբարին մէջ ունի «փոքր, աննշան» իմաստը, քիչ մը հեզնական:

**Կէ՛թնէկ խուտտէկ** -- կաթն-իկ խոտ-իկ. առաջին անձրեւներէն ետք կը բրանի, հիմքը՝ կաթնաթոյր: Շարմը անասնակեր է:

**Կիծծէկ փէօշ** -- կայծակ փուշ. տարեկան բոյս է, կարմիր գնդաձեւ ծաղիկով, ուղտափուշ:

**Հուռում թէօթ** -- հոռոմ թութ. խոշոր ու հիմքալի սեւ թութ, որմէ օշարակ կը պատրաստեն, ծաղը՝ **հուրում թիթինա՝** հոռոմ թթենի:

**Հուտտուօծ խուս** -- հոտած խոտ. ընդհանուր անունն է այն բոյսերուն, որոնք փոքրիկ հպումի մը հետեւանքով ծանր հոտ կ'արձակեն:

**Մաղվիկ տունծ** -- մեղու-իկ տանծ. պտուղը՝ փոքր, կլոր, երկար կոթունով տանծ, քաղցր ու բուրաւէտ:

**Մարիամ խուս** -- Մարիամ խոտ, յայտնի բոյսը, որուն թէյը կը գործածեն յոի եւ ստնտու կիներ:

**Մարտիրոս ծաղէկ** -- մարտիրոս ծաղիկ. գարնանային ծաղիկ մը:

**Պուօծ խուս** -- բարացի՝ գորշ խոտ. բարակ ցողուններով ու մուգ կանաչ մանր տերեւներով մշտադալար խոտ մըն է: Վերջերս ընդհանրացած թէյատեսակ է:

թ.- Առաջին բաղադրիչը սեռական հոլովով դրուած գոյական է կամ գոյականաբար ընկալուող այլ խօսքի մաս՝ ածական, յարակատար դերբայ են.: Այստեղ ամէն պարագայի սեռական հոլովով դրուած առաջին բաղադրիչը կը պահէ բարբառային իր ծերի անկախութիւնը ու շատ քիչ բառերու պարագային կցական հնչերանգ ունի: Ճիշտ չէ նաեւ այս բառերը յօդակապով բարդութիւն նկատել: Առաջին բաղադրիչը ունի քանի մը գործառոյթներ, ցոյց կու տայ լրացեալ բոյսին (խոտ, ծաղիկ, ծառ, թուփ, փուշ, պտուղ) աճման տեղը, ծագումն ու պատկանելութիւնը, որով ալ կ'որոշուի տեսակը, ինչպէս՝ **քախքը կէ՛նկուօծ** (քաղաքի կանկար), **առվը կէ՛րուօս** (առուի կարու), **ծուվը խուտտէկ** (ծովու խոտիկ), **սարփը ծաղէկ** (քարափի ծաղիկ), **Պաղրասը թէօթ** (Պաղրաս տեղանունը առած ծաղի թուգ), **սալթը խաղուդ** (Յորդանանի Սալթ տեղանունը առած որթի խաղող) են.: Մեծամասնութեամբ իշը՝ կամ լիահունչ ը հոլովման բառեր են, կայ նաեւ ան>ուն հոլովման մէկ կազմութիւն՝ **լառողուն չայ** (լեռան չայ), **ուան>վին** հոլովման շարք մը կազմութիւններ՝ **ծըմըռվին դըդդօմ** (ձմեռուան դդում՝ դեղին ու մեծ), **գէ-**

**ԻՇՆՔՎԻՆ ծաղէկ** (գարնանային ծաղիկ), **ամբովին խըլուօթ** (ամառուան խլաթ՝ պատաստուկ մանր ճերմակ ծաղիկով), **իշշոնքվին խըլուօթ** (աշնանային խլաթ՝ պատաստուկ, բոժոժաձեւ ծաղիկներով) են.::

Այս յարադրութիւններուն մէջ առաջին բաղադրիչը սովորաբար կ'ըլլալ ա կամ ինա ածանցներով որեւէ բուսանուն: Ասոնք եւս յարադրութեան մէջ մտնելով սեռականը կ'ըլլայ լիահունչ ը ցուցիչով, ինչպէս՝ **կաղնի>կաղնա**, բայց **կաղնը կաղէնտ** (կաղնիի կաղին), **կասլա**, բայց **կէ'սլը պըտօղ, կէ'սլը ծիէթ, կէ'սլը տիրիֆ** են.: Բարբառին յատուկ է Ետքնթաց հնչինափոխութիւնը, ինչպէս **ծով՝ ծուօվ>ծուվը խուտտէկ, վարդ՝ վուօրդ>վարդիրինա, քաղաք՝ քաղուօք>քախքը կէ'նկուօթ**: Այսպէս կը կազմուին տարբեր ծառատեսակներու պտուղները՝ **չամչա**՝ ծառը, բայց **չէ'մչը խաղուդ, սահլա**՝ ծառը, **սէ'հլը թէօգ** են.::

Այդպէս նաեւ **տանա** (**ընտանի** բառին ամփոփումը) եւ **պըրրա** (արաբերէն՝ վայրի) բառերը բուսանուններու պարագային, այսպէս. **պըրրա**՝ վայրի, բայց **պըրրը վուօրդ, պըրրը ծաղէկ, պըրրը աճնուրէկ...** **տանա**՝ ընտանի, տնական պայմաններու մէջ աճած, բայց՝ **տէ'նը պըտօղ՝ ծիթապտուդ, տէ'նը ծիէթ՝ ծիթախտ, տէ'նը հէմիմ՝ գարապիպար** կամ սեւ գնդիկ: Ստորեւ շարբը.-

**Առվը կէ'րուօս** -- առուի կարոս, ուտելի խոտ մը:

**Արտը կէ'թնէօկ** -- արտի կաթնուկ, ուտելի խոտ մը:

**Գասլապը մէ'թէօգ** -- **Գասլապա** կը կոչուի ծառը, մշտադալար, կարմիր կեղեւով վայրի թուփ կամ ծառ, պտուղը՝ մանր հատիկներով ողկոյզ է, կը սենայ Նոյեմբերին, ուտելի է. կը կոչուի **գասլապը մէ'թէօգ՝ գասլապի մաթուզ**. սա ալ կը յուշէ, որ բառը ընդհանուր անունն է որոշ պտուղներու: Հայերէնի մէջ կայ **մաթզենի** կամ **մաթուզենի** ծառը: Հայատանի մէջ «քարալիոր» կոչուղը պտուղին տնկովի ծառը Քեսապի բարբառով կը կոչուի **մէ'թուզինա** կամ **մէ'զզը թիգինա**, իսկ պտուղը՝ **մէ'թէօգ** կամ **մէ'զզը թէօգ**: Վերջերս կը լսեմ **մօզիկթէօգ** անունը:

**Թըփիը կէ'թնէօկ** -- թուփի կաթնուկ. թուփերու ստուերին տակ աճող ու խոշոր տերեւներով խոտ է, հիթը՝ կաթի պէս ճերմակ:

**Լառոուն չայ** -- բառացի՝ լեռան թէյ. Աստուածաշոնչի մէջ կը կոչուի **զոպայի մշտիկ**, արաբերէն՝ **զոլֆա**: Առատորէն կ'ըլլայ Կունիկ լեռան ժայռերու ծերպերուն. ատկէ՝ կը կոչուի **Կունիկը չայ՝ Կունիկի չայ**: Տե՛ս նաեւ՝ **գագմիկ չայ**:

**Խըլրը քումաճ** -- **Խըլրը խոնջոցն** է՝ կուրծքի աղմուկը. **Քումաճը** անստոյզ արմատ է: Երբեմն մինչեւ մէկ հասակ բարձրացող ցողունով գարնանային բոյս, խոշոր ու ոչ-ողորկ տերեւներով: Հազի դէմ բուժիչ յատկութիւն ունի:

**Ծուվը խուտտէկ** -- ծովի խոտ-իկ. կ'աճի ծովափնեայ ժայռերու ծերպերուն մէջ, ալիքներու ցնցուղին տակ: Պատուական թթու կ'ըլլայ:

**Կէ'սլը պըտուդ** -- կասլայի՝ դափնիի պտուդ:

**ԿԵ'ՍԼ ՃԻՒԹ** -- դակինիի պտուղէն արդիւնահանուող ծէթ:

**ՁՅՄԾՈՎԻՆ ԴՐԾՊՈՄ** -- ձմեռուան դրում, դրումի չափազանց խոշոր տեսակը, կլոր եւ դեղին: Շերտ-շերտ կը գործածեն, շերտ շերտ անուշ կը պատրաստեն, կոտը կը խարկեն՝ իբրեւ աղեղէն աղանդեր:

**ՃԱԽՆԾ ԽՈՍՏՈՒԷԿ** -- Ազատգեղի նմանող խոտ, որ կ'աճի առուներու մօտիկ կամ թաց տեղերը: Քաղցրահամ է: Կը գործածուի աղցանի համար:

**ՄԷՇՐՋԿԸ ՄԱՐ** -- մանուշակի մայր. գարնանային կապոյտ ծաղիկ:

**ՄԷՇՆՏԷՐԸ ՎԻՇՉԵԿ** -- մինտարի՝ օթողի փուշ-իկ. երկար ու սուր եղուններ ունեցող տերեւներով գետնատարած խոտ է, հիթը՝ կարմիր: Ապուրցու է:

**ՊԱՐԼՈՒՄԸ ԾԱՂԵԿ** -- Պարլումի ծաղիկ. անթառամ ծաղիկ է, բարակ ցողոնվ ու բոժժաւոր գագաթով: Կայ դեղինն ու կարմիրը: Շատ կը գտնուի Պարլումի ուխտավայրի տարածքին մէջ:

**ԶԵՐԸ ԿՈՒՏԷՄ** -- ջուրի կոտեմ:

**ՍԱՐՎԻ ԾԱՂԵԿ** -- սարվ՝ քարափ. սարի ծաղիկ. գարնան առաջին ծաղիկներէն մէկը, որ մեծ խտութեամբ կը հանդիպի լեռնալանցերու եւ ծմակուտերու մէջ:

**ՎԱՆՈՒԾԸ ԽՈՏՍ** -- խոտ մը, որուն փոշին այրուցքները կը բուժէ:

**ՎԱՐԴԱՎԱՀՄԱԾԸ ՄԵՆԺԵԿ** -- Վարդապետի սինձ-իկ. ալոճի ընտանիքին պատկանող փշուի թուփի մը փոքրիկ կարմրագոյն պտուղը՝ սնձիկ:

**ՏԵՇՆԸ ԱՐՄՈՆ** -- ընտանի պտուղ, ծիթապտուղ, ուտելի:

**ՏԵՇՆԸ ՃԻՒԹ** -- ընտանի ծէթ, ուտելի:

**ՏԵՇՆԸ ՀԵՇՄԻՄ** -- սեւ գնդիկ կամ գարապիպար կոչուածը:

**ՓԵՇՐԿԱՊԵՆԱ** -- փուշի կաղնի կամ փշակաղնի, թուփ կամ ծառ, սնտիան:

**ՔԵՇԽՋ ԿԵՇԿՈՒՈՐ** -- քաղաքի կանկար. տարեկան բոյս է:

**ՔՈՒՇԿԵՐԸ ԷՇՍԻՒԵԴ** -- կօշկակարի ասեղ գետնատարած ու մանր կլոր տերեւներով խոտ մըն է, պատիճին մէջ ամբողջ երկայնքով կան իրարու փակած ճերմակ մազմզութներ, սրճագոյն ու գնդաձեւ վերջոյթով: Ոմանք բոյսը ժամացոյց կը կոչեն: Կը կոչուի նաեւ տէՇպառուէկ՝ գնդասեղ:

**ՖԾՐԱՆԿԸ ԱԲԵՇԻՆՃՈՒՆ** -- ֆրանկի սմբուկ. հայերէն՝ լոլիկ. կը կոչուի նաեւ

**ՖԾՐԱՆԿԱ**, իսկ վերջերս՝ **ՊԱՆԱՏՈՒՐԱ**. լոլիկի մշակումը լայն տարածում կը գտնէ 1920ականներէն սկսեալ: Լոլիկի մածուկին կ'ըսեն **ՖԾՐԱՆԿԸՐ-ՈՒԱ**՝ ֆրանկի ոռուակամ պէՇտընճըռուօա՝ սմբուկի ոռուա:

գ.- Կենդանիի անունով յարադրեալ բուանուններ եւ պտղանուններ. առաջինը կենդանիի մը անունին սեռականն է, իսկ երկրորդը՝ կենդանիի մարմնի անդամ մը կամ բուսանուն մը: Այս անունները միշտ չէ որ նմանութեան մը իհիման վրայ կառուցուած են: Այս յարադրութիւններուն մէջ լրացեալի դերով հանդէս կու գան այծ գայլ, գառ, էշ, թոպեկ (շնագայլ), խոզ, խորոզ, կաքաւ, հաւ ու հաւեր, ծագ, ծի, ծուկ, մաքի, մեղու, ուղտ, պախրի բառերը: Ասոնց հետ պէտք է դնել նաեւ մարդ ցոյց տուող քանի մը բառեր՝ երեցկին, հարս, վարդապետ, հովիւ: Ասոնք պատկերաւոր անուններ են:

**Ըղտը պունծօք** -- ուղտի մանեակ, կարգ մը կենդանիներու՝ ուղտի, այծի, վիզէն կահս մորթի նմանողութեամբ ծաղիկի անուն:

**Գըլը ծաղէկ** -- գայլի ծաղիկ. կ'ըսուի նաեւ **նապաստակի ականջ**. ծաղիկը՝ կարմիր, թուփը փնջաձեւ է. ճերմակ եւ բաց ու գոց կանաչ գիծերով գարդարուն հակթաձեւ տերեւներ ուն:

**Թիպիկը բակլա** -- թորեկի բակլայ. հովանոցածեւ տերեւներով տարեկան բոյս է, ունի կապոյտ ծաղիկ, ապա բակլայի նմանող պատիճաւոր պտուղ:

**Թիպիկը տուլլա** -- թոպեկի՝ չնազայի, տոյի՝ որթատունկ. կը բունի ժայռերու ծերաբերուն, տերեւը որթատունկի նման է, ոստերը՝ նոյնաշէս, գոյնը՝ բոսրագոյն. կը տարածուի ժայռերուն ու ծառերուն վրայ: Կու տայ մանր հատիկներով ողկուզաձեւ պտուղ՝ թոպեկի խաղող: Կը չորնայ, բայց աշնան անձրեւներէն ետք կրկին կ'աճի:

**Իծը մուրօք** -- այծամօրուք, կը կոչուի նաեւ **թէ՛քը մուրօք**՝ խոյի մօրուք, **թէ՛քէ՛վըրը մուրօք**՝ թագաւորի մօրուք, **թաթը մուրօք**՝ թաթի մօրուք: Գարնան՝ արտերուն մէջ կ'աճի: Շոպաձեւ բարակ տերեւներով ու ճերմակ հիվանդով ոտեկի խոտ մըն է:

**Իշշը կակաչ** -- վայրի խոտ մը մանր մուգ կանաչ տերեւներով եւ ճեւաւոր ոստերով, որոնք ամիսան շարքով մանր կապոյտ ծաղիկով կը պատուին:

**Իշշը վուօրդ** -- արտերուն ու պարտէզներուն մէջ գարնան առանձին աճող մանրատերեւ բոյս է, ունի մանուշակագոյն սիրուն ծաղիկ:

**Իրըսկընը պուրտ** -- (Երէցկինի պորտ), փնջաձեւ տերեւներով խոտ մը: Ժարմը ապուրցու է:

**Խուզզը պըճէճ** -- պատիճաւոր փոռուղ տարեկան բոյս է, պատիճը՝ հաստկեկ ու բրդոտ, ոմանք հունսոր կ'ուտեն:

**Խուրուզը վարտէք** -- խորոզի՝ աքլորի վարտիք. գարնան աճող խոտ, դահնալէ ետք բոլոր ոստերուն ծայրը կ'ունենայ կարմրաւուն հինգ փերթանց բաց կարմիր ծաղիկ:

**Խուրուզը բախազ** -- աքլորի կատար. ուղիղ ցողունով ու ոստեր արձակող խոտ մը, որ դահնալէ ետք կ'ունենայ վառ կարմիր թաշանման ու գեղեցիկ ծաղիկ:

**Կէ՛քը ճեռնիէգ** - կաքալի ճիռն-իկ՝ կաքալաճիր. գետնատարած վայրի խոտ, ուտելի է:

**Հարսը մէ՛տէօնք** -- հարսի մատներ. խաղողի տեսակ՝ հարսնամատ:

**Հէ՛վըրը կըտտէկ** -- հաւերու կըտտ-իկ. ուտելի խոտ մը:

**Ձէ՛քը բարձէկ** -- ծագի՝ թոշունի բարձիկ, գարնան աճող ուտելի խոտ մը:

**Ձըկը խոտ** -- ծովկի խոտ: Եղինջի ոչուտելի տեսակէն հարթ տերեւներով տարեկան խոտ, որ ուտելի տեսակին հետ (շըլֆըրօկ) մեծ խտութեամբ կ'աճի պարարտ գետիններու մէջ կամ աղբիւներու վրայ:

**Ձիը պըճէճ** -- պատիճաւոր փոռուղ կամ մագլցող տարեկան բոյս, պատիճը՝ բարակ ու երկար, հունսոր ուտելի է:

**Մաղվը ծաղէկ** -- մեղուի ծաղիկ. մէկ թզաշափ կորթունով սեղմ տերեւներուն ետեւն բացուող ծաղիկ է քանի մը բաժակով:

**Մաղրը պըճէճ** -- մեղրի պաճիճ. պատիճաւոր փռուող տարեկան բոյս, պատիճին հատիկները ոյլոռնի կը նմանին. ուտելի է. որոշ տեղեր շատ կը պատահի, թուսիերը քաղելով բոցի վրայ կը խանձեն, կ'ուտեն:

**Մէ՛քը ականջ** -- գառնականջ. կ'ըսուի նաեւ թրքերէնը՝ **գուզը գուզաղէկ'** գառան ականջ-իկ:

**Մէ՛քը դըմմօկ** -- մաքիի դմակ, նոյնը՝ **մաղվը ծաղէկ**

**Պախրը լիզզէօ** -- պախրի՝ եզ, եզան լեզու կայ երկու տեսակ. ողորկ տերեւներով տեսակը իբրեւ թէյ կ'օգտագործուի աւազի խնդիր ունեցողներուն կողմէ, ունի բուժական յատկութիւն, կ'ունենայ հասկածեւ բուկեր: Երկրորդը գետնատարած մանր փուշերով կոշտ տերեւներ ունի, ուտելի է, կ'օգտագործուի խոտիկապուրի պատրաստութեան մէջ:

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Քեսապի բարբառի բուսանուններն ու պտղանունները, ըստ ծագման, մեծամասնութեամբ բնիկ հայերէն բառեր են, որոնք բարբառին անցած են համապատասխան պատմական հնչիւնափոխութեամբ եւ մասնակի իմաստափոխութեամբ: Արաբերէն եւ թրքերէն ծագման բառերը քիչ պարագաներու հայերէն բառերը փոխարինած են: Նոր մշակութիւնները բարբառին մէջ կը մտնեն ծագման անուններով: Բարբառի ածանցաւոր ու բարդ բառերու կազմութեան մէջ կ'երեւին հայերէնի օրինաչափութիւնները, ուր հիմնական թէ Երկրորդական ծեւոյթները մեծամասնութեամբ դարձեալ կը սերին հայերէնն: Բարդ բառերու փոխարէն տիրական են յարադրաւոր բարդութիւնները որոշչ-ոչոշեալ, յատկացուցիչ-յատկացեալ կաղապարով, ուր բաղադրիչները կը շարունակեն պահել իրենց ինքնուրոյնութիւնը, կցականութիւնը չէ տարածուած: Յարադրաւոր բառերու մէջ շատ են կենդանիներու անուններով կազմուած պատկերաւոր անունները: Չուտ բարբառագիտական խործով յօդուածը նաեւ անհրաժեշտ կը գտնէ Քեսապի բուսական ծածկոյթի ըստ էութեան ուսումնասիրութիւնը՝ տալով բոյսին նկարը, գիտական անունը, ամբողջական նկարագրութիւնը, գործառոյթները եւ ներկայութիւնը ժողովրդայան հաւատալիքներուն եւ զրոյցներուն մէջ:

## A GENERAL OBSERVATION OF PLANT NAMES IN THE DIALECT OF KESAB

(Summary)

HAGOP CHOLAKIAN

hagopcholakian@hotmail.com

The paper examines the names of plants and fruits in the dialect of Kesab. The origins of most of these nouns are native Armenian words which have been imported to the dialect with historical and partial semantic changes. On rare occasions names which originate from Arabic or Turkish have replaced the Armenian names. As for newly cultivated plants and fruits, they are imported to the dialect using their original names.

The paper analyses as well the formation of compound and ածակաւոր words and notes that both the formation and secondary ձեռյաները are derived from and follow the basic patterns of Armenian. Instead of compound words, juxtaposed compound words with attribute vs subject (or determinant vs. determined) and possessor vs. possessed format are more dominant. In this case the constituent words maintain their authenticity while agglutination is not a widespread form. In the case of juxtaposed compound words, names constructed from the names of the animals the plant or fruit resembles constitute the majority.

The paper argues the importance of extensive study of the Kesab greenery from a dialectological perspective. Such a study should include a picture of the plant, its scientific name, a full description, its functions and its presence in popular beliefs and tales.